

# ԱՆՏԻՊ ՏԵՂԵԿԱԳԻՐ ՄԸ ՏԱՐՍՈՆԻ ՄԱՍԻՆ

## (1898)

ՄԻՀՐԱՆ ՄԻՆԱՍԵԱՆ (mihran.min@gmail.com)

ՄՌՒՏՔ

Հայոց Յեղասպանութենէն եւ հայ ժողովուրդի հայրենազոկումէն ետք, սիփիտքահայ մտաւորակութեան եւ հայրենակցական միութիւններու գլխաւոր նպատակներէն մէկը եղաւ կորուսեալ հայրենիքի յիշատակը յաւերժացնել, որ դրսեւորուեցաւ առաւելաբար յուշագրութիւններու եւ յուշամատեաններու պատրաստութեամբ եւ հրատարակութեամբ: Եւ այսպէս, յաջորդաբար լոյս տեսան Արեւմտեան Հայաստանի, Կիլիկիոյ եւ Փոքր Ասիս տասնեակ հայկական կամ հայաբնակ բնակավայրերու տեղագրութեան, պատմութեան, ընկերային, կրթական, եկեղեցական, մշակութային անցեալին եւ Յեղասպանութեան նուիրուած հատորներ, որոնք, գէթ մասմբ, կրցան փրկել հայրենի բնակավայրին անցեալ պատմութիւնը<sup>1</sup>:

Այդուհանդերձ այլեւայլ պատճառներով, օրին պատրաստուած բազմաթիւ յուշամատեաններ մնացին անտիպ ու ցարդ կը գտնուին իրենց հեղինակներու ժառանգործներուն մօս կամ արխիւային զանազան հաւաքածոններու մէջ:

Հատորի տեսքով պատրաստուած աշխատութիւններու կողքին, ստեղծուեցան նաև նոյն թեմաներով փոքրածաւալ երկեր, որոնք եւս, քաղաքի մը կամ գիւղի մը հայութեան անցեալին նուիրուած աշխատանքներ են: Անոնցմէ շատեր օրին տպագրուեցան հայ պարբերական մամուլի էջերուն, ուղիշներ կցուեցան հրատարակուած «Յուշամատեան»ներուն ու դարձան անոնց բաղկացուցիչ մաս, մինչ երրորդ մաս մը մնաց անտիպ: Փոքրածաւալ այդ գործերը եւս կարեւոր են հայրենի պատմութիւնը փրկելու իմաստով, որովհետեւ անոնք յաճախ անդրադարձած են այնպիսի թեմաներու, որոնց վրայ ուշադրութիւն չեն դարձուցակ յուշամատեանները, երբեմն ալ նուիրուած են այնպիսի բնակավայերու, որոնք ընդհանրապէս չեն ունեցած իրենց յատուկ յուշամատեաններ:

Այսու կը սկսինք հրատարակել այս Հանդէսի ծառալին յարմարող եւ Արեւմտեան Հայաստանի, Կիլիկիոյ ու Փոքր Ասիս հայկական բնակավայրերուն նուիրուած զանազան անտիպ գործեր, որոնք կրնան նպաստել այդ բնակավայրերու տեղագրութիւնն ու հայութեան անցեալը աւելի լաւ ուսումնասիրելու եւ ճանչնալու գործին:

<sup>1</sup> Հայրենակցական զանազան հրատարակութիւններու ամփոփ մատենագիտութիւնը՝ տե՛ս՝ Mihran Minassian, "Tracking down the past. The memory book ("Houshamadyan") genre a preliminary bibliography", *Houshamadyan. Ottoman Armenians Life, culture, society, vol. 1*, Houshamadyan publication, Berlin, 2014, էջ 235-64:

Երբեմն դարու մը վաղեմութիւն ունեցող այս գրութիւնները ցարդ կը պահեն իրենց արժեքը, եւ անպայման արժէ որ լոյսին զան, որովհետեւ Երկրին վերաբերող որեւէ յիշատակարան պէտք է հանրայնացնել:

Այդպիսի փոքրածաւալ անտիպ գործերու կարեւոր հաւաքածոյ մը պահուած է Երեանի Եղիշէ Զարենցի անուան Գրականութեան եւ Արուեստի Թանգարանի (ԳԱԹ) Թորոս Ազատեանի ֆոնտին մէջ, որուն մէկ մասը 1898-1900ին զանազան վայրերէ եւ զանազան հեղինակներէ Պոլսոյ Բիլրակն (1882-1908) հանդէսին դրկուած գրութիւններ են:

Յիշեալ հանդէսը շրջան մը դարձած էր զուտ ազգագրական հանդէս, եւ այս գրութիւնները, հրատարակութեան համար անոր դրկուած գործեր են, ինչպէս կը տեսնուի կարգ մը յօդուածներու կից թերթի խմբագրին յղուած նամակներէն: Անոնցմէ շատերը մնացած են անտիպ, որովհետեւ կիսաւարտ յօդուածներ ըլլալով, խմբագրութիւնը թերթին միջոցաւ խընդրած է անոնց հեղինակներէն որ փոթացնեն անոնց շարունակութիւնները, որպէսզի կարելի ըլլայ հրատարակել զանոնք, բայց, կը թուի շարունակութիւնները չորկուելով գրութիւնները մնացած են անտիպ, որմէ ետք, անցած են պոլսարնակ Յովհաննէս քինյ. Մկրեանին, ու անոր թողօնին հետ, աւելի ետք սեփականութիւնը դարձած Ազատեանի, որուն մահէն ետք, անոր արխիւային հաւաքածոյին հետ հանգրուանած են ԳԱԹ:

Սոորեւ հրատարակուող գրութեան հեղինակ Յ. Օ. Մանծիկեանի մասին կարելի չեղաւ որեւէ տեղեկութիւն գտնել: Բիլրակնի մէջ իրմէ գտանք միակ յօդուած մը միայն, «Երզնկայի «Գրիգոր Լուսաւորչի Վանքը»»<sup>2</sup> վերնագրով, դրկուած Տարսոնէն: Մեզի այնպէս կը թուի որ ան բնիկ տարսոնցի կրօնայ ըլլալ, ու հաւանաբար հոն գաղթած է 1898էն ընդամէնը քանի մը տարի առաջ, որովհետեւ այս գրութեան մէջ տեղ մը, անդրադառնալով Տարսոնի հայ աւետարանական համայնքի յառաջընթացին, գրած է թէ «...մինչդեռ ասկէ հինգ տարի առաջ հազի 20, 25 տուն կայ եղեր», ինչ որ ենթադրել կու տայ որ ինք 1898էն հինգ տարի առաջ Տարսոն չէր գտնուեր: Մեր Վարկածը հաստատող նմանօրինակ քանի մը այլ ակնարկութիւններու եւս կը հանդիպինք գրութեան մէջ:

Իդէպ, Մանծիկեան արհեստով լուսանկարիչ է, եւ իրմով այդ գեղեցիկ արուեստով պարապած հայ վարպետներու ցանկը կը համալրուի ցարդ անձանօր նոր անունով մը:

Աւելցնենք, որ Տարսոնի հայութեան մասին մեզի ծանօթ տպագիր աղբիւնները շատ սակաւաթիւ են. ունինք ընդամէնը քանի մը ամփոփ թղթակցութիւններ ու գրութիւններ եւ տեղւոյն Գոլէճի քանի մը նախսկին

<sup>2</sup> Յ. Օ. Մանծիկեան, «Երզնկայի «Գրիգոր Լուսաւորչի Վանքը»», Բիլրակն, Կ. Պոլիս, 15 Հոկտեմբեր 1898, էջ 648-50:

ուանողներու յուշագրութիւններ միայն<sup>3</sup>, այնպէս որ, այս հրատարակութինը կրնայ մասամբ գոցել գրյութիւն ունեցող այդ բացը:

Գրութինը հրատարակութեան տուած ենք նոյնութեամբ, առանց որեւէ լուրջ փոփոխութեան: Ուղղած ենք միայն հանդիպող ուղղագրական վիճակներն ու կէտարութինը՝ բնագիրը աւելի ընկալելի դարձնելու համար, եւ մեր կողմէ աւելցուցած ենք անհրաժեշտ ծանօթագրութիւններ:

Գործին բնագիրը կը պահուի ԳԱԹի Թորոս Ազատեանի ֆոնտ, 16/III:

## Տարսոն

Տարսոն շատ ինչ քաղաք մ'է, ունի բարերեր դաշտ մը, խաղողի այգիներ եւ գեղեցիկ պարտէզներով շրջապատեալ է: Նշանաւոր է Գիտնոս գետը, որ Տարսոնի արեւելեան կողմէն Տարսոս լերանց կողերէն փոքրիկ ակերու առուակներուն միացմամբ ահագին գետակ մը կը ձեւացնէ եւ գալով կ'ոռոգէ Տարսոնի բոլոր այգիները եւ անտի կ'ընթանայ ուղղակի դէա ի Միջեւկրական ծով:

<sup>3</sup> Օրինակ՝ Հայ Կարմիր խաչը Կիլիկիոյ մէջ, տպ. Յ. Ազնաւոր, Կ. Պոլիս, 1921. նաեւ՝ Սլաբակի Մ. Ծոցիկեան, Արեւմրահայ Աշխարհ, տպ. Ա. Յ. Լէյլէկեան, Նիւ Եռոք, 1947. նաեւ՝ Խորեն Դավթեան, Կեանքիս գիրքը, տպ. Շիրակ, Պէյրութ, 1967. նաեւ՝ Raymond H. Kéorkian, Paul B. Paboudjian, *Les Arméniens dans l'Empire Ottoman à la veille du génocide*, ARHIS, Paris, 1992. նաեւ՝ Անդրանիկ Տագեստեան, Վահան Պէտրէեան երաժիշտ-մանկավարժը, Սիհան հրատ., Պէյրութ, 2004. նաեւ՝ Անի Ուկանեան, Արտանայի նահանգի հայերի գրնդեսական վիճակը. 1909թ. ունեցրկում, Գիրք Ա., «Գիտութիւն» հրատ., Երեւան, 2017. նաեւ՝ Ռոպերթ Թաթոյեան, Կիլիկիահայութեան թիւը Հայոց Ցեղասպանութեան նախօրեակին, Երեւան, 2021. նաեւ՝ Ս. Դ. [Մմբատ Դավթեան], «Հարեւանցի ակնարկ մը Թարսոսի վրայ», Բիւրակն, 24 Սեպտ. 1898, էջ 577-8. նաեւ՝ Բոյրածու, «Տարսոնի կրթական հաստատութիւնները», Ծաղիկ, Կ. Պոլիս, 30 Դեկտեմբեր 1899/11 Յունուար 1900, էջ 1-2. նաեւ՝ Գր. Հ. Գալուատեան, «Տարսոնի Սէյնթ-Բոլ Գոլէճը եւ իր նուազահանդէսը», Արեւելք, Կ. Պոլիս, 12/25 Փետր. 1904, էջ 1. նաեւ նոյն՝ «Դպրոցական հանդէսներ Տարսոնի մէջ», Արեւելք, 7/20 Մայիս 1904, էջ 1. նաեւ նոյն՝ «Կրթական գործը Տարսոնի մէջ», Արեւելք, 29 Հոկտ./8 Նոյ. 1904, էջ 1. նաեւ՝ Տիգրան, «Եղերական փճացում Աստանայի հայութեան. սոսկալի ջարդ ու կրակ Տարսոնի մէջ», Արեւելք, 14/27 Ապրիլ 1909, էջ 1. նաեւ՝ Տիգրան Մ. Աէգ-Զէն, «Աստանա մոհսիր դարձած. Տարսոն բոցերու մէջ. Մերսին ահ ու դողի մատնուած», Արեւելք, 20 Ապրիլ/3 Մայիս 1909, էջ 1-2. նաեւ՝ Մուրատ, «Տարսոնի կացութիւնը Յունիս 20-էն մինչեւ Յուլիս 29», Հայրենիք, Պոստոն, 29 Սեպտեմբեր եւ 6 ու 30 Հոկտեմբեր 1920. նաեւ՝ «Տարսոնի Հայ կարմիր խաչը», Կիլիկիա, Ատանա, 8 Սեպտ. 1921, էջ 1. նաեւ՝ Ներսէս Պալեան, «Տարսոնի Սէյնթ Փոլ Գոլէճը», Հայրենիք ամսագիր, Ապրիլ 6(210):1940, էջ 141-54. նաեւ՝ Միհրան Միհնաւեան, «5 անտիպ վաւերաթուղթ՝ Կիլիկիոյ 1909 թուականի կոտորածներուն մասին», Ազգակ, 24 Ապրիլ 2009, էջ 85-92. նաեւ՝ Հելեն Դաւենպորտ Գիրոնս, Տարսոնի կարմիր գորգերը. Մի կնոջ յուշերը 1909 թուականի հայկական կոտորածների մասին, թարգմ.<sup>4</sup> Արծուի Բախչինեան, «Տիր» հրատ., Երեւան, 2015:

**Բնակիչ:** Տարսոն ունի 3200 տուն եւ 15,000 բնակիչ, բացի՝ գիւղերէն, թուրք, ֆէլլահ, այսինքն «Սաղուկեցի», հայ, յոյն եւ մարոնի:

**Թուրք:** Այս ազգը կարի կրթեալ է հոս, ամէն արհեստի մէջ մուտ գտած է եւ խիստ յաջողակ: Բարեսիրտ, աշխատասէր, խոնարի զաղի մը պէս առանց խորովթեան կը վարուին ամէն ազգի հետ եւ միշտ սիրով են, որոց մեծամասնութիւնը երկրագործութեամբ կ'զբաղյն եւ ունին ընդարձակ ու բարեթեր ազարկներ:

**Մզկիթ:** Գրեթէ տասը մզկիթ կայ ի Տարսոն, որոց մէջ նշանաւոր է Ուլու Ճամին իր հնութեան կրոմանէ յունաց ժամանակէն մնացած, ցարդ կը տեսնուի յունական տառերով նշանակուած բառերու թէկորներ եւ Քիլիսէ Ճամիսին<sup>4</sup>, որոյ աւանդատան դրան վրայ հայերէն տառերով ոստանաւորներ կան քանդակուած: Սոյն մզկիթը մասնաւոր Եկամուտներ ունին, որոց առթիւ միշտ պայծառ եւ միշտ միօրինակութիւն մը կը կրեն: Թուրք ազգը ունի հոս քանի մը վարժարաններ, որոց մէջ նշանաւոր է «Մեքրէպի հպատակի և Ոհիշտիյէ»<sup>5</sup>, բաց աստի, ամէն թաղ իր մասնաւոր վարժարանն ունի մանկապարտէզի դրութեամբ եւ երկսեռ: Սոյն վարժարաններու մէջ դասախոսութիւնը պարզ թուրքերէն են, կարդալ եւ գրել միայն, իսկ հպատակի և ոհիշտիյէի մէջ արաբերէն եւ պարսկերէն լեզուներու դասեր ալ կը տրուին, ուսմանց գիսաւորներն ալ աշխարհագործիւն, թուարանութիւն, համառօս եւ օսմանեան պատմութիւն:

**Ֆէլլահ:** Այս ազգը թէեւ թուրք բայց բոլորովին տարբեր սովորութիւններ ունին ի ծածուկ: Կ'ընդունին հոգեփոխութիւնը եւ մեծ յարդ կ'ընծայեն ծառերու ոմանց, որոց տակը խոնկ կը ծխեն միշտ եւ մշտավառ կանթեղներու շարքով մը կը բոլորն այս ծառերը, երբեմն խոյեր ալ կը գենուն անդ իրո որջակէզ եւ այն զինուած ողջակէզի արեամբ պիսակ պիսակ նշաններ կը դրոշմեն կուրծքերնուն եւ այն տեղերնուն վրայ: Ունին մի քանի երեսելի շէխերու գերեզմաններ զորս կը պաշտեն խորին ցերմեռանդութեամբ, մանաւանդ այն օրը յորում մեծ բազմութեամբ կը դիմեն այդ վայրերը, որ կ'աջօթեն երկիւղածութեամբ եւ կ'ընդունին օրինութիւնը հոն գտնուող ներկայ շէխին, որ այն շիրիմներու մէջ հանգող շէխերու սերունդէն սերած են, այսինքն ննխորդն իր նախորդէն եւ այսպէս յաջորդաբար կ'ունենան այժմնան շէխն: Այս ներկայ շէխը կը բազմի զարդարուած աթոռի մը վրայ մօս գերեզմանին, ծեղքերը երկինք բարձրացնելով աջօթք մը կը մրմնջէ, ամբողջ ժողովրդեան համար մաղթանքներ կը կարդայ, յետ աւարտման աղօթքին «Փառք քեզ Աստուած» ըսելով ժողովորդը բարձր ձայնով կ'արտասանէ այս նախադասութիւնը, աղօթքը, եւ մէկիկ մէկիկ գալով կը համբուրեն նախ գերեզմանը եւ ապա շէխին ձեռքը, ամենայն յարգանօք ի յետս ընկրկելով կը մեկնին՝ մասնաւոր նույրներ տալով շէխին: Այս ժողովորդին «Պաշէ միավիմանի»<sup>6</sup> ալ կ'ըսեն, մեծ մասամբ պարտիզարնակ ըլլալուն համար, եւ իրօք ալ պարտիզարնակ են, ընդհանրապէս քաղաքէն դորս

<sup>4</sup> Քիլիսէ Ճամիսի, արաբերէն՝ Եկեղեցի Մզկիթ: Կոչուած է նաեւ Էսկի-Ճամի՝ Հին Մզկիթ: Կառուցուած է Կիլիկիոյ Հեթում Բ. թագաւորին կողմէ եւ անուանուած է Ս. Պողոս Եկեղեցի (Միսաք Հ. Ճեւահիրճեան, «Տարսոնի Ս. Սոֆիա տաճարը՝ Էջմիածին, Մայիս 2000, էջ 122):

<sup>5</sup> Մեքրէպի հպատակի և Ոհիշտիյէ.- արաբերէն՝ նախակրթարան եւ երկրորդական վարժարաններ:

<sup>6</sup> Պաշէ միավիմանի, թրքերէն՝ պարտէզի իսլամ:

վայրերը կը սիրեն ու բնակութիւն կը հաստատեն, մանաւանդ պարտէզներու մէջ, չունին վարժարան, չունին նաեւ մզկիթ, իրենց կրօնական արարողութիւնը կը կատարուին տուներու մէջ դարձեալ շէխի մը ներկայութեամբ, ունին տարբեր սովորութիւններ, էգ այծի, ոչխարի, կովու եւ այլն կենդանեաց, որք իգական սեղին կը վերաբերին, չեն ուտեր, շունի հետ խաղալ կամ ձեռք զարնելն բոլորովին մեղը կը համարեն, երեսնօրեայ ծոմապահութիւնը չեն յարգեր, կուտեն գաղտնի, բայց տաճկաց հետ պայրամն ալ կ'ընեն, նոյնը գուրպան պայրամին<sup>7</sup> այ կը կատարեն, զատիկ, ծնունդ, կաղանդ, Տօն Աստուածածնայ շատ կը յարգեն եւ երբեք չեն աշխատիր, միշտ սուրբ կը պահեն այդ օրերը, մաքուր լաթեր հագնելով մէկամէկու փոխ այցելութիւններ կու տան այն օրերուն մէջ եւ կ'ըզբունուն խումբ խումբ: Ասոնց ծերունի դասը մեծ պատի ունի բոլոր ֆէլլահ ժողովրդեան մէջ թէ աղքատ ըլլայ եւ թէ հարուստ, բաւական է որ ծեր մ'է, ակնածեի է ատոնց մէջ եւ յարգանօր կը վարուին անոր հետ, ուր որ տեսնեն ուղղակի կը դիմեն ձեռքը, համբուրելով զայն օրինութիւնը կը խնդրեն, վերջապէս այս ազգը բարի սովորութիւններ ալ ունի մէկամէկ յարգելու, սիրելու, եղբայրաբար վարուելու կողմանէ նշանաւոր է ամէն ազգաց մէջ, չունի արքատ մոլացկաններ, ամէնքն ալ աշխատասէր մարդիկ են, թէ այր եւ թէ կին մեղուի չափ գործունեայ, իրենց աղքատներն ալ իրենք կը խնամեն եւ չե՛ն թողուր բնաւ որ իրենց աղքատներէն մին փողոց փողոց մուրայ, այդ սովորութիւնը անպատութիւն է ֆէլլահի մը համար, կը յարգեն նաեւ գաղտնապահութիւնը, այնպէս որ ամէն բան իրենց մէջ կը մնայ, եթէ կրիսներ եայլն անկարգութիւններ պատահին, իսկոյն կը վերջացնեն իրենց մէջ, բաւական է որ ծերունի մը միջամտէ, երկուատեր կը հնազանդին այն միջամտոր ծերուկի հրամանին, այսպէս ամէն ինչ դիմուրթեամբ կը վերջացնեն մէջերնին: Զարմանալի ազգ մըն է այս սերունդը:

**Հայք:** Երեք հարիւր տունէ եւ 875 հոգիէ կը բաղկանան, եւ մեծ մասամբ արհեստով կ'զբաղին, ոմանք ալ առեւտրով: Հոս հայերը չունին երեւելի վաճառականներ, ինչպէս այլ ազգիք, այսինքն թուրք, յոյն եւ արաբացի ազգերն, որք երեւելի ու համբաւաւոր վաճառականներ ունին Տարսոնին մէջ, իսկ հայ ազգն երկու երեք միան, անոնք ալ ուրիշ վաճառականի մը ձեռնաստութեամբ կրնան գործել եւ մնացեալ խանութպանութեամբ, այլեւայլ արհեստով կ'զբաղին, սափրիչի, կօշկակարի, հիսանի եւ դերձակի նման արհեստներով: Հայ ազգը գրեթէ մեծ մասամբ աղքատ է հոս, որոց մեծամասնութիւնը հազիւ կարող է օրական ընտանեկան ծախըն հայրայթել, որոյ պատճան է ծովութիւնն: Անուրանալի ճշմարտութիւն մ'է այս, զի ծոյլ ծոյլ հայեր ունի Տարսոն, աւելի կը սիրեն զրունուվն քան թէ աշխատիլ, եթէ ամիս մը աշխատի տարսոնցի հայը, եւ մի քանի դրամ աեցնէ, իսկոյն ինքը զինքը հաճոյներու տալով կը մսիէ այն շահած պատրաստի դրամն, յետ սպառման պատրաստի դրամին նորէն կ'սկսի գործել կամ գործ որոնել, դրամ մսիսելուն կերպը շատ լաւ գիտէ տարսոնցի հայը, վասն որոյ հարստութիւնը չը սիրեր եւ չախորդիր կալուածատէր ըլլալէն, որոյ իրաւացի ըլլալն յայտնի է արդէն, զի ահազին Տարսոն քաղաքի պէս տեղւոյ մը մէջ կալուած կամ եկամուտ ունեցող հայ մը չը կայ, ամենէն հարուստը միայն տուն մը կ'ունենայ եւ այս սահմանէն անդին չանցնիր:

<sup>7</sup> Գուրպան պայրամի, թրքերէն՝ ողակիզման տօն, իսլամներու գլխաւոր տօնը, որ կը յատկանշուի խոյեր գենելով:

Տարսոնցի հայը չ'ախտմիր նաեւ Եկեղեցի երթալն, վարժարանի բարտօրուիլն եւ զաւակին կրթութեան հոգ տանելէն: Ի մի բան՝ շատ անզգայ, անտարբեր հայեր են տարսոնցի ազգայինները, մանաւանդ բարոյականութիւննին վերջին ծայր խանգարուած է, այնպէս որ դարմանուիլն անկարելիութեան հասած է, մեծն Աստուած ինք ողորմի տարսոնցի հայուն:

Տարսոնցի հայերը ունին սքանչելի եւ հոյակապ Եկեղեցի մը, որ իր հոյակերպ գմբէթով բոլոր Տարսոնի պարձանքը կրնայ համարուիլ չի', չի' կայ չենք մը որոյ նմանութիւնն ունենայ, ոչ թէ միայն Տարսոնի, այլ ընդհանուր Կիլիկիոյ մէջ եզակի է Տարսոնի սուրբ Աստուածածնայ Եկեղեցին, նաեւ խիստ գեղեցիկ դիրք մը ունի, ընդարձակ բակ մը բոլորած է իր շուրջ, այնպիսի բակ մը որուն մէջ Պողոսի պէս առաքեալ մը ծնած ու սնած է, բակ մը, ուր Լամբրոնացիներ փարած են հոդին եւ պաշտած են զայն, ինչպէս մարգարեք Աւետեաց երկիրն պաշտեցին ու յարգեցին, այս այն բակն է որուն մէջ ի պատանեկութեան Պողոս Առաքեալ իր փոքրիկ ու անզօր ձեռքբրով ծառեր ու ծաղիկներ սերմանեց, գործաւորի մը պէս աշխատութիւն տուալ զայնս խնամելու եւ ոռոգանելու համար արմատները, մէկ խօսքով այս այն բակն է, ուր դարձեալ Պողոս Առաքեալ տաճար մը շինեց եւ սեղան մը կանգնեց իր սիրելի Տիրամօր անուան նուիրելով զայն, քարն ու կիրն ինք կրելով աղի քրտինք թափեց հոն, մաքրեց ու սրբագրութեց եւ իր աչքին աղի արտօսրներով լուաց ու սպիտակացուց այս պաշտելի վայրը, այսինքն Տարսոնի հայ ազգին Սուրբ Եկեղեցւոյն այս ընդարձակ բակը: Ահա այն ծառերէն մին է որ կ'երեւի այսօր այս համբաւաւոր բակին արեւամտեան կողմը գտնուող չոր ու ցամար «Պողոս Առաքեալի ծառ» ըսուած այն մեծ ծառին բո՛նը որ իր նախորդին սերած եւ նախորդին իր նախորդէն այսպէս յաջորդաբար մինչեւ մեզ հասած է այսօր, որոյ վրայ Եկեղեցւոյ խորհրդաւոր զանգակը կախուած է: Այո՛, խորհրդաւոր է այս զանգակը, զի ամէն օր, գրեթէ օրը երկու անգամ ծայն բարբառից եւ յանապատի կը պոռայ ու կը դոյանչէ ի յուշ տարսոնցի հայուն ականցին, Պողոս Առեքեալի յիշատակներն ի միտ ածելն եւ յարգել զայնս այս պաշտելի վայրին մէշ: Ի մի բան, այս բակը այն տո՛նն է, յորում Պողոս Առաքեալի նախորդները կը բնակէին, ուր Յովնանի պէս մարգարէ մը փախուստ կու տայ Յովայէն գալով կ'ապաստանի անոնց քով: Բայց աւա՛ղ եօթնիցս աւա՛ղ որ տարսոնցի հայն բոլորովին պաղ աչօր կը նայի այս բակին եւ չի յարգեր զայն պէտք եղածին պէս այս օր: Պողոս Առաքեալի արտօսրներով լուացուած ու մաքրուած տեղ մը աղբիրով ծածկուած է այս օր եւ մաքրութիւն տեսած չէ բնաւ, թափուր ու ամայի գրեթէ բուերու բնակարան դարձած է, ուր մարդէ աւելի ջղջիկներ կը վխստան այս պաշտելի յարկին մէշ: Այս ընդարձակ բակին մէջ է նաեւ իին գերեզմանատունը, ուր կ'երեւին այսօր մի բանի շիրիմներ երեւելի անձանց, իին հայերէն ոտանաւորներով քանդակուած տապանաքարեր, ասոնց մէջ նշանաւոր է այս երկու ոտանաւորներն, մին քահանայի մը տապանաքարին վրայ քանդակուած հայերէն տառերով, եւ միաւր անգիտացի մը, անգիտերէն լեզուաւ եւ գրերով: Այս անգիտացի բարեպաշտ ովախաւորը ի կենդանութեան փափաք կը յայտնէ թէ յետ ի մահուան զիս Տարսոնի հայոց գերեզմանատունը թաղեցէք, եւ փափաքին համեմատ կը կատարեն զայն, այս անձը Տարսոն գալով կը մեռնի, ուստի մարմինը հոս կը թաղեն, որ կը մնայ հոս մինչեւ ցայսօր: Այս մարդը երեւելի բժիշկ մ' եղեր, ազգաւ անգիտացի, կրօնքով բողոքական, կը փափաքի զալ եւ

Տարսոն լրացնել իր մնացած օրերը, այն արդար նպատակաւ, որ երբ մեռնի Պողոս Առաքեալի օթեանին մէջ հանգչին իր ոսկերք:

**Ազգային վարժարան:** Այս յիշեալ բակին մէջ արեւելեան կողմն է, որոյ կից, դէպ ի հիափս է նաեւ երկսեռ վարժարանը, բայց ցաւալին այն է որ ընդարձակ սենեակներու կը նմանին քան թէ վարժարանի մը, առանց դասարանի շինուած տծեն սրահներ, ուր կ'ուսանին աշակերտը գրասեղանի մը նմանութիւն ունեցող մի քանի խախուս տախտակներու վրայ նստած: Այս վարժարանը ունի բաւական կամուտներ, քանի մը տուներ որք վարձու կը տրուին եւ իրաքանչիւր տարի գրեթէ 60 ոսկոյ չափ գումար մը հասոյշ կը գոյացնեն եւ այդու հանդերձ միշտ աղքատ եւ միշտ խարխով կը մնան, թէեւ աշակերտը ալ մեծ մասամբ թոշակաւոր են ըստ կարողութեան մէկ մէճիտիյէն սկսելով մինչեւ 3 դրուշ ամենէն յետինին] համար կ'առնուի: Այս գործողութիւնը մասնաւոր գաղտնիքներ ունին, քայց թաղականը պատասխանառու են Գեթսեմանիի դատաւորին, մանաւանդ Գ. Գ., Կ. Ն., Տ. Մ.<sup>8</sup>, որք այդ ազգային իրաւանց շնորհի կ'ապրին այսօր, զի տարսունցին շատ ռամիկ է եւ դիմաւ կը խաբուի:

Այս վարժարանը կ'ունենայ հարիկ-150 աշակերտ եւ երկու դասասուու, մին տնօրէն 3 ոսկի ամսականով եւ միասը օգնական 1 ոսկի, երկսեռ վարժարանն ալ գրեթէ 40-50 ուսանող կ'ունենայ, նոյնպէս թոշակաւոր, 1 վարժուիի որոյ ամսական 2 ոսկի կամ պակաս, վարժարանի շարունակութիւնը ութը ամիս կը տեսէ միայն, 4 ամիս արձակուրդ մը կ'ունենայ ամարանց երթալու համար: Արձակուրդի ժամանակ պաշտօնէից ամսական չը տրուիր, կը մնան անվարձք մինչեւ որ նորէն պաշտօնի սկսին յաջորդ տարրուան սկիզբը:

**Ուսումնը:** Կարեւոր դասեր չեն աւանդրուիր, լոկ հայերէն, գաղիերէն եւ տաճկերէն պարզ ընթերցումներ են եւ գրավարժութիւն, ամէնէն բարձրագոյն դասը երկրորդ վարժուիին, համառօտ թուաբանութեան չորս գործողութիւն եւ այսպիսի խաղայիք քաններ:

Նոյն է նաեւ երկսեռ վարժարանը, քայց այս տարի կը յուսանք թէ աւելի բարձր եւ աւելի բարտքեալ պիտի տեսնեմք երկսեռ վարժարանը շնորհի համեստափայլ Օր. Ռուհէմա Քենիեանի, որ Աստանայի եւ Մարաշի Ամերիկացցց երկսեռ վարժարաններէն վկայեալ եկած Տարսոնի երկսեռ վարժարանի ուսուցչութեան պաշտօնը ստանձնած է, երանի՝ թէ տգէտ ու կոչտ, վարժարանի երեսը բնաւ չը տեսնող սպասաւորութենէ առաջ եկած ճարպիկ որկրամոլներն արգելք մը չը յարուցանէին, վասնզի այս աղաները ուսեալ եւ յաջողակ ուսուցիչներէ չեն ախորդիր, չեմ գիտեր թէ ինչո՞ւ համար կ'ուլցեն որ դասասուու եւ դասասուիի միշտ իրենց պէս տխմար մը ըլլայ: Թէեւ խնդիրը պարզ է, քայց որո՞ւ պիտի հասկցնես, քանի որ Տարսոնի հասարակութիւնը վերջին ծայր ռամիկ է: Բնաւ չէ տեսնուած որ Տարսոնի մէջն դասասուու մը գոհունակութեամբ մենին, այլ հակառակը, միշտ գժուուած եւ միշտ դժգոհ մնալով գացած է կամ կիսկատար թողով պաշտօնը ակամայ խոյս տուած է: Եղած են ոմանք որ կառավարութեան դիմումներ ալ ըրած են, ինչպէս 94 թուականին Ե. Փ. Էֆէնտի օրերով անօթի եւ անդրամ թողով ստիպեցին վերջապէս գալ կառավարութեան եւ բողոքել ազգութիւնը, մինչդեռ ազգը լումայ մը իսկ պարտական չէր մնացած, մի քանի ամիսներ առաջ ամէն անհատ վարժարանի պակտանեալ իր պարտքը մատուցած էր թաղական աղայից, եւ այդ աղաներն են որ կ'ստիպեն խեղճերը

<sup>8</sup>Հաւանաբար՝ Տարսոնի ազգային գործիչներու անուանց սկզբնատառեր:

սոյն եւ այսպիսի միջոցներու դիմել ու խայտառակուիլ, այդ գործողութեամբ արդարացի փաստ մը կ'ունենան ուամիկը խարելու, թէ զայն փորձելու համար այսպիսի միջոցներ պէտք է որ ծեռք առնուին թերեւս ազգասէր չըլլայ: Այս եւ ասոր նման գործերով այնքան Եկամուտով Տարսոնի վարժարանը կարգ կանոն դեռ մուտ գտած չէ, միթէ ազգին աղքատ իրաւունքները ուսող այսպիսի մոլարական, չըսեմ գող աղաներ պիտի մարսե՞ն արդեօք, այս մասին ես տարակոյս չունիմ, զի ասոնց ստամոքսը շատ առողջ է, մանաւանդ վարժ են, կարող են դիւրա մարսել, ինչ որ ալ ըլլայ իմ կողմանէ բարի ախորժակ կը մաղթեմ, տարսոնցի հայ ուամիկը թող մտածէ, վասնի դրամ տուողը ինքն է եւ ինքը կը կորսնցնէ, մանաւանդ իրեն զաւակնին ալ իրեն պէս ուամիկ ու տիսմար կը մեծնան: Այս վերոյիշեալ աղաներու դարձեալը պատմեմ, որով մեծ դեր կը կատարեն Տարսոնի ազգային գործերուն մէջ: Այսքան Եկամուտները հաւաքըլէ զկնի, ազգը միշտ պարտական կը ձգեն, ահաւասիկ իրենց ցոյց տուած տարեկան հաշոյ մէկ ցոյցակը.

98 տարուան Եկամուտ. տուներէն այսչափ, վարժարանի թոշակաւոր աշակերտներէն այսչափ, թապահներէն<sup>9</sup> (սկուտեղ) այսչափ, կնունքէն, հարսանիքէն եւ ազգային տուրքէն ալ այսչափ, զինուորական տուրքի հասոյթէն գոյացածն ալ այսչափ, ընդհանուր գումար այնքան, գալով ծախք, տասը տարիէ ի վեր տունի մը դատը կը տեսնուի հայ պապականաց հետ, որուն առթիւ իսկոյն հաշիւր ցոյց կու տան եւ տեսրակը կը փակեն, ազգը դարձեալ պարտական ձգելով: Ահա ծախքի օրինակներէն մին. տան դատին համար տուածնիս. մեր փոխանորդ փաստաբան (տավա վէրիի) այսինչ էֆէնտիին 5 ոսկի, դարձեալ 10 ոսկի, դարձեալ 50 դրուշ, դարձեալ 23 դրուշ, դարձեալ 15 ոսկի, դարձեալ 30 դրուշ, դարձեալ 800 դրուշ, դարձեալ 7 ոսկի, գումարն ի՞նչ եղաւ, այսչափ հանենք Եկամուտէն կը մնայ այսչափ, որտեմն ազգը դեռ պարտական է, ի՞նչ դիւրին հաշիւ: Եթէ ազգայիններէն մէկը երկու երեք ոսկի նուէր մը ընէ Եկեղեցոյ՝ դարձեալը իսկոյն կը դառնայ մէջտեղը եւ իսկոյն ի հուրն յալիտենից կը որկէ այդ փայլուն կտորները: Այս աղաներու «դարձեալ»ը այնպիսի յատկութիւն մը ունի որ ջրաղացի դարձող քարի մը պէս կ'աղայ ինչ որ ըլլայ եւ իսկոյն կը լափէ, որտեմն ապրի այս «դարձեալ»ը որ պարզերս դրւու կը հանէ ժողովէն մեր տարսոնցի աղաները: Յաւախ բան, չի կայ ըսող մը թէ ե՛ր, ո՛ր թուականին կամ ի՞նչ անոն փաստաբանի տրուեցաւ այս դրամները, կամ ո՞ւր է ասոնց ընկալագիրը: Թերեւս համարձակողներ ըլլան, բայց... որտեմն ի՞նչ ընեն խեղճ ազգայինները, միշտ թող տան եւ անոնք ալ շարունակ «դարձեալ»ի թող փոխեն ու գրօսնուն, ինչպէս փոքրիկներն ալ նոյն ժողովոյ սրահին մէջ հոլ կը դարձնեն, որոնցմէ մին երկրորդ հաշիւ մըն ալ տուաւ, այս հաշիները ալ մէկզմէկու կու տան իրենց մէջ եւ կը փակեն հաշոյւր տեսրակները, դրւու ենթով անմիջապէս կը հաղորդեն ժողովրդեան իրենց դեռ պարտական, այսինքն ազգին պարտական մնալը:

**Երկրորդ հաշոյն օրինակ:** Եկեղեցոյ համար ծախք. խունկ եւ մոմ, խունկ, խունկ, խունկ, մոմ, մոմ, մոմ, իսկ կանթեղին համար, իւղ, իւղ, իւղ, խունկ, մոմ, իւղ, խունկ, խունկ, խունկ, մոմ, մոմ, խունկ, իւղ, մոմ: Գումարը այսչափ, Եկեղեցին ալ պարտական է, թապահին հասոյթը չէ գոցած այս ծախքերը: Ահաւա-

<sup>9</sup> Նկատի ունի պատարագի ընթացքին դրամահաւաքութեան նպատակով պատցուող սկուտեղը:

սիկ ճշմարիտ խայտառակութիւն մ'ալ թերեւա կատակ թուի, բայց ազգասէր հետաքրքիրը ուղղակի Աստանայի փոխ առաջնորդ Տ. Խաչատրու հօրմէն ալ կրնայ ստուգել, զի նորին արժանապատութիւնը անգամ մը պատահեցաւ այս ժողովի կնճոռոտ հաշիներուն եւ չի գիտցուիր թէ ինչպէ՞ս լուսթեամբ առանց բան մը ըսելու մեկնեցաւ յԱստանա: Ոչ քանականութիւնը յայտնի եւ ոչ ալ ժամանակը, ծախքի գումարէն զատ ուրիշ բան ցոյց չեն տար այս խունկ, խունկ չարին մէջ, բայց այս ալ խոստովանիմք, որ Տարսոնի Եկեղեցին խունկ ուսող ու մոմ կրծող մի քանի մովկեր ունի, որ շատ շուտ եւ գաղտնի պահարանը բանալով կ'ուտեն ու կը կրծեն զանոնք, ուստի կը հատնի շուտ մը, որով կ'ստիպուի այս լուսարարապէտ Կ. Մ. Էֆենտին շուտ շուտ խունկ ու մոմ գնել: Ի՞նչ ընէ խեղճ մարդը, Եկեղեցւոյ համար պէտք ըլլալիք բաներ են, խունկ ու մոմ գտնուիլն անհրաժեշտ պէտք է: Աստուած այսպիսի խունկ ու մոմ ուսող ու կրծող մովկերուն հոգին առնէ, ամեն:

**Հայ պապական:** Քսան տուն միայն, եւ 60-70 հոգի, ունին մեծկակ տուն մը որոյ սենեակներէն միուն մէջ շարժական սեղանի մը առջեւ կը կատարեն Եկեղեցական արարողութիւննին, ունին վարդապէտ մը, քարոզիչ եւ խոստովանահայր: Այս վարդապէտը փոխանորդող է Աստանայի գերապայծառին: Այս տան սրահին մէջ նաեւ հայ պապականաց վարժարանը, ուր 10-15 հայ պապական մանուկներու հետ 25-30 ալ հայ լուսարդչական տղայը կը յաճախեն: Այս վարժարանը ունի դասատու մը, բաւական յաջողակ, 20 ոսկի տարեկան թոշակով: Այս վարժարանի գիշաւոր դասերն են հայերէն, գաղիերէն, տաճկերէն պարզ ընթերցումներ, համառու թուարանութիւնն, եւ այլն, քրիստոնէական Հռովմէական ս. Եկեղեցւոյ: Այս տարսոնցի կոչականը աւելի քրիստոնէական դասերու հոգ կը տանին քան թէ ուրիշ դասերու, եւ աշակերտք ալ աս պատճառաւ Եկեղեցի պէտք է երթան, եթէ ոչ կ'աքսորուին:

**Յոյն:** 70-80 տուն, 300-330 հոգի, ունին երկսեռ վարժարան մը երկու դասատուներով, 100ի չափ ալ աշակերտ, վարժարանի տարեկան ծախքերն են 70 ոսկի, դասախոսութիւնը յունարէն եւ այլն:

**Մարտնի:** 30 տուն, 80-90 հոգի, 1 վարժարան, 50-ի չափ ալ աշակերտ, 1 դասասուուվ կը կառավարուի սոյն վարժարանը, 40 ոսկի տարեկան ընդունելով, ունին նաեւ Եկեղեցի մը եւ մէկ ալ վարդապէտ եւ քարոզիչ մը, երկութն ալ արարախոս ճարպիկ անձեր:

**Բողոքական:** 130 տուն, ամէնքն ալ արհեստաւոր, ունին վարժարան մը թաղային, մէկ դասատու, 60-70 աշակերտ, գրեթէ այս աշակերտաց ալ մեծ մասը հայ լուսարդչական են: Ասոնց վարժարանը բաւական կանոնաւոր է, որոյ դէմն է ժողովարանը: Թիշեալ վարժարանի ծախըր ամերիկացւոց կողմէ կը հոգացուի: Ունին նաեւ երկսեռ մանկապարտէզ մը 2 վարժուիկով, ուր 30ի չափ աղքատ փորդիկ երկսեռ մանուկներ կը կրթեն, որոց ծախքն ալ դարձեալ ամերիկացիներէն է: Բողոքականութիւնը օրէ օր յառաջ կ'երթայ ի Տարսոն, գրեթէ ժողովարանը փոքր կու գայ այսօր, ուր մեծ մասամբ հայ լուսարդչականներ են դիմողը: Գրեթէ օրէ օր կ'աւելնան բողոքականութեան յարելով, մինչդեռ ասկէ հինգ տարի առաջ հազի 20, 25 տուն կայ եղեր, աչքերնին լոյս մեր մօրուքը երկար տէրպապաներուն, ամեն ազգ շահելու, աւելցնելու կ'աշխատի, ասոնց հակառակը կորսնցուներու վարժ են, մեռել թաղելէ, եղինձ (քիլա) ուտելէ զատ բան չեն գիտեր, միայն թաղական աղաներուն հետ թող գործեն, որպէսզի քիչ ազգը ցրուելով ամբողջ Եկեղեցին իրենց մնայ որ կարողանան դիւրու-

թեամբ ծախել զայն ալ, եւ դրամը ազատօրէն վայելելով, վասնզի դարձեալի տեղի չը պիտի տրոփի: Այս վերոյիշեալ բողքական վարժարաններու ընդհանուր ծախսըն են 100 ոսկի, 40ական վարժուիհներու, 20 ալ թաղային վարժարանի դասատուին: Ունին ուսեալ, կիրթ եւ բարեսիրտ քարոզիչ մը, որ գիշեր ցորեկ անդադար կ'աշխատի ու կը յորդորէ հոտը ուրոյն ուրոյն այցելութիւն տալով կը խնամէ զանոնք նորին մեծապատութեան ջանքով, գրեթէ բոլորովին տարրեր է բողքական ազգայիններու վարքն ու բարքն: Կիրակի օրեր, մեծ եւ պատիկ, այր եւ կին, ամէն ոք ժողովարանն է, ուրիշ տեղ գործ չունի, իսկ մերայինը ուղղակի սրճարան կը դիմեն առանց բանի մը նայեու, հազի հազ հոն կը նետուին խաղին ժամանակը չը կորսնցունելու համար, զի եկեղեցի եւ աղօթք ըսուած բանը նշանակութիւն չունի ասոնց քով: Վերջապէս նախանձելի կացութիւն ունի Տարսոնի բողքականութիւնը անձանց ոմանց շնորհի: Աստուած մերիններուն հոգին առնէ որ առանց անոնց կառավարուէր եկեղեցին ու վարժարանը:

**Գոլէճ:** Ամերիկացիք ունին նշանաւոր գոլէճ մի ի Տարսոն, ընդարձակ վայրի մը մէջ գեղեցիկ շէնք մ'է, ունի առջեւը բաւական մեծութեամբ պարտէզ մը, ուր կ'ըզբօսնուն աշակերտը արձակուրդի ատենները:

Այս Գոլէճը ունի 100ի չափ աշակերտ, ամէնքն ալ հայ, բնիկ տարսունցի, ատանացի եւ ոմանք ալ թեմերէն, որոյ տէր եւ տնօրէն Մըսթըր Քրիստի<sup>10</sup> անուամբ ամերիկացի պատուելի մը, Ամերիկայէն որկուած, որոյ հսկողութեան տակ է ամբողջ վարժարանը: Այս անձը բանիբուն, ուսեալ մարդ մը ըլլալուն համար ամբողջ Աստանայի կուսակալութեան մէջ գտնուող հայ ազգայիններու համակրանաց արժանացած է, զոր կը սիրեն խիստ ու կը յարգեն զայն միշտ: Այս վարժարանը գիշերօրիկ է, աշակերտը ալ թոշակաւոր, բայց աղքաս եւ անպաշտպան որբեր ալ Կ'ընդունի ծրիաբար, ուր գրեթէ քառասունէ աւելի որբեր կը խնամուին ամեն ծախսերին վարժարանէն հոգացուելով: Այս վարժարանը բարեսիրական գործոց մայրն է, ուր արժանավայել գործողութիւնք կը ծնանին ու կ'ածին: Ունի 6 դասասուու, յաջողակ եւ կարողատէր անձեր, որոց տարեկան 50-70 ոսկի թոշակ կը տրոփի, 7 կարգէ կը բաղկանան վարժարանի աշակերտը, 6-րդ եւ 7-րդ կարգաց բարձր ուսումներ կը տրուին, գիտական դասեր, աստղաբաշխութիւն, հոգեբանութիւն, քիմիագիտութիւն, բնագիտութիւն, կենդանաբանութիւն եւ այլն, լեզուը անգլերէն, գաղիերէն, տաճկերէն, յունարէն եւ հայերէն, այս վարժարանը Աստանայի կուսակալութեան մէջ ամենէն բարձր ու առաջինն է: Saint Paul's institute, Սէյն Բոլ'զ Ինսիդուու անուամբ կը ճանչցուի ընդհանուր կուսակալութեան մէջ:

**Գործարաններ:** Տարսոնի նշանաւոր գործարաններ, որոց մէջ նշանաւոր էր Մարտօմաթիի դերձանի գործարանը (իրիկ ֆարիզասը): Այս գործարանը

<sup>10</sup> Rev. Thomas D. Christie.- ծնած է Իրլանտայի Թայրոն աւանը եւ մանուկ հասակին տեղափոխուած է Միացեալ Նահանգներ, ուր հետեւած է Էնտովըրի Աստուածաբանական ճեմարանի դասընթացըններուն եւ պսակուած պսակաւոր արուեստից տիտղոսով, ապա մասնակցած է Մ. Նահանգներու քաղաքացիական պատերազմին: 25-30 տարի անխափան վարած է Տարսոնի Սընթ Փոլզ Քոլէճին տնօրէնութիւնը, միաժամանակ դասաւանդելով զանազան նիւթեր (Պալեան, էջ 142-3): Իր նախաձեռնութեամբ հիմնուած է Մարտօմ Ճեմարանը (Ակադեմիան): 1909ի կիլիկեան կոտորածներու ժամանակ փրկած է բազմաթիւ հայերու կեանքը:

կ'արտադրէ մանածի ամէնէն նուրբ եւ մաքուր տեսակները, կարող մեքենայից միջոցաւ տեսակ տեսակ թել ու դերձաններ կը շինէ այնպէս, որ բոլոր ժուրգին մէջ մուտ գտած է այս գործարանի արտադրած մանածը: Տարսոնի մեծ ծառայութին մը կ'ընէ քանզի աղքատիկներ մեծ մասամբ հոս կ'աշխատին ու կը պատսպարուին ընտանեկան պիտոյքնին հոգալով: Կրնամ ըսել թէ այր եւ թէ կին սկսեալ հինգ տարեկան օրիորդներէն մենչեւ յիսուն տարեկան ծերուկներ կ'աշխատին ըստ աստիճանի եւ գործից օրական ընդունելով: Գրեթէ ութը, ինն հարիւր գործարաց տեղ մ'է այս գործարան:

**Ակիրի քրաղացք:** Նշանաւոր ջրաղացներ կան հոս, նոյն ելրոպական մեքենաներու գործողութեամբ ամէն տեսակ ազնիւ ալիր կ'արտադրեն, զորս Զմիւնիա եւ Մարտելիա կը դրկուին Տարսոնի ալիր անուամբ (Ժարսուս ունը), նոյնպէս չըրչըի գործարաններ, որ բամպակը կը բաժնեն կուտէն (այսինքն սերմէն): Այս յիշեալ գործարաններուն մէջ ալ հարիւրատր այր եւ կին կ'աշխատին օրական վարձը ընդունելով:

Այս գործարանները ամենքն ալ Կիւտնոս գետի ջրով կը դառնան այլեայլ բաժանումներու վերածելով զայն, վրան գործարաններ հաստատած են, այս գործարանները թուրք եւ յունաց կը պատկանին, հայր ոչինչ ունին ասոնց մէջ, միայն կ'աշխատին այս գործարաններու մէջ:

**Հնութիւնք:** Տարսոն ունի շատ մը հնութիւններ, կրնամք ըսել թէ նոյն ինքն Տարսոն հնութիւն մ'է արդէն: Ամէն կողմը կը տեսնուի հին քարերու բեկորներ այլ եւ այլ հին լեզուաւ եւ գրով քանդակուած կենդանի վկաններ, նշանաւոր է նաեւ հայոց գերեզմանաստունը, գեղեցիկ պարտէզի մը մէջ ահազին բերդ մը, չորս պատերէ բարկացեալ քարաշշն պարիսա մը, որուն Սարտինարատի գերեզմանն է կ'ըսեն, թերեւս ուրիշ բան մը ալ եղած ըլլայ որ չը գիտցուիր, ոմանք ալ զանձատուն է եղեր կ'ըսեն հոռվմէացոց ժամանակէն մնացած, կամ մահապարտներու յատկացեալ բանտ մը, որոյ ստուգութեան մասին տեղեկութիւն ունեցող մը չը կայ:

**Պօչուկ Գուզէ:** Ահազին բերդ մը ալ այս է, բլուրի մը նմանութեամբ, որոյ մէջ տեղ տեղ ահազին պատերու բեկորներ կը տեսնուին եւ սենեալի ծեւ ունեցող խորոշներ, ասոր վրայ ալ շատ մը կասկածներ կան, այս յիշեալ բերդը Տարսոնի արեւելեան հիւսիսային կողմն է, որոյ դէմն է Ամերիկացցց Գոլէժը դէպի հիւսիս: Տուներու ոմանց մէջ հոր փորելու առթիւ յղկուած քարեր կը գտնուին, որը յարգի են Տարսոնի մէջ նոր շինութեանց համար, այս քարերէն զատ նոյն փորուած հորի խորերէն մօզայիք քարերով հիւսուած գեղեցիկ սրահներ կը բացուին, որ շատ զարմանալի է, ընդհանուրի կարծիքն է թէ ի հնումն Տարսոն բաւական ցած է եղեր, քանից հիմնայտակ ըլլալով՝ մի քանի անգամ նորոգութիւն կրելու համար իր բնական դիրքը կորսնցուցած է, լեցուած ու բարձրացած ըլլալով, առաջի դրութիւնը կորսնցուցած է որ շատ հաւանական է:

**Նշանաւոր սրճարան մը:** Կիւտնոս գետի ճիւղերէն միոյն վրայ շինուած գեղեցիկ սրճարան մ'է, գրեթէ Տարսոն քրաղաքի մէջ գտնուող սրճարաններու առաջինն է, իր դիրքի գեղեցկութեան կողմանէ նշանաւոր է, վերոյիշեալ Կիւտնոս գետի մէկ ճիւղը գալով այս սրճարանի մէջէն կ'անցնի, երկութիւ բաժնելով զայն, որոյ վրայ դախյթեր հաստատած են, որ կը նստին յաճախորդը, կայ հոս երկու դախյթ դէմ առ դէմ շինուած, որոյ տակէն կ'անցնի այս նշանաւոր ջուրը, վերոյիշեալ դախյթերու մէջտեղ ահազին քար մը կայ սանդուխի աստիճանի մը ծետվ, որոյ վրայ կոխելով կը լուացուին շատ անգամ, այս քարին 60-70 ուկի

կու տան ելրոպացի այցելով, յունական գրերով ոտանաւորի պէս բաներ կան գրուած, զորս արդի յոյնք, այսինքն տարսունցի յոյները չեն կրնար հասկնալ այս գրութեան նշանակութիւնը, եւ քարն ալ բաւական մեծ եւ խիստ ծանր ըլլալուն համար, սայլակ մը հազի կարող է կրել զայն եւ տէրն ալ շատ հարուատ, որ ոչ կը ծախսէ եւ ոչ ալ կը թողու որպէսզի վերցունեն զայն: Հոս կը մնայ միշտ, միայն յօները ախ մը քաշելով կ'անցնին ու կը դառնան քովէն:

Տարսոն կը բաղկանայ 24 թարէ եւ 3200 տոնէ, 1500 կամ աւելի ֆէլլահ, 300 հայ, 70-80 յոյն, 70-90 կամ 130 բողոքական, 20 կամ պակաս, 50 կամ պակաս մարոնի, ընդամենը գրեթէ 15,000-16,000:

Կիւտնոս գետը Տարսոնի արեւ. հիւսիս կողմը, Պոյամ դաշտավայրի մէջ գտնուող կիսակործան Եկեղեցւոյ մը մէջէն կը բխի եւ գալով կ'անցնի «Քէիրիզպան թէփէսիի» ստորոտէն (բլոր գերեզմանաց), ուր կ'ընդունի ուրիշ առուակներ եւ երթալով կը մեծնայ, ահազին գետ մը կը կազմէ, ուղղակի Տարսոն գալով կը հասնի Միջերկրական ծով: Այս Վերոյիշեալ բլրակի շրջակայքը կան շատ մը տաճկաբնակ գիտեր, մանաւանդ այս բլրակի գագաթին վրայ կ'երեի հազարաւոր գերեզմաններն իին աւորց մնացած: Գեղեցիկ տապանաքարեր հայ, յոյն գրերով քանդակուած: Այս բլրակը գրեթէ 5-6 քմ. հեռի է Տարսոնէն:

**Զրվէծ:** Տարսոն ունի ջրվէծ մը, հետաքրքրական տեղ մէ այս Վայրը, ուր Կիւտնոս գետը գալով բաւական բարձրութիւն ունեցող տեղէ մը վար կը թափի, այս յիշեալ տեղույն Խոքնտէր համամի<sup>11</sup> ալ կ'ըսեն: Իբր թէ Մեծն Աղեքսանդրոս յաղթական բանակով գալով կ'իշեւանի այստեղ, եւ օրուան տաքութենէն նեղուելով այս ջրոյն մէջ կը մտնէ լողալու դիտաւորութեամբ, ուր կ'ըսկսի իսկոյն դրդալ: Այս դորը սարսուու կ'ազդէ Մեծն Աղեքսանդրի, ուստի իսկոյն ջուրէն դուրս ելնելով կը հրամայէ զօրաց խոյս տալ անտի, առարկելով թէ բոլոր աշխարհ ինէ դողաց, բայց ահա ես ալ այս ջուրէն կը դողամ, ուրկէ Մեծն Աղեքսանդրոս կը փախի:

Այս Կիւտնոս գետը ի հնումն Տարսոնի պարիսպներէն բաւական հեռի վայրէ մը կ'անցնէր, յետոյ յոնաց կայսերներէն մին այս գետի ջուրը քաղաքին մէջ բաժնելու համար առջեւը ահազին պարիսպի պէս պատ մը կը քաշէ, ուրկէ ջուրը կը բաժնուի այեւայլ առուակներով կ'ողոգէ, բոլոր Տարսոնը: Յետոյ պաշարուածի մը ատեն սոյն պարիսպը կը կործանեն, քաղաքը անջուր թողելով անձնատուր ընելու համար:

Եւ այս ան կիսակործան պարիսպն է, որոյ վրայէն ջուրը վար կը թափի ահազին ջրվէծ մը կազմելով, որոյ տակ ցարդ կը տեսնուին սենեակներ, սանդուկտներու աստիճաններ եւ այլն հետաքրքրական բաներ, եւ որ անխախտ կը մնան ջրոյն տակ:

Հարունակեի:

Յ. Օ. Մանծիկեան, լուսանկարիչ, Տարսոն  
[18]98, Հոկտ. 23

<sup>11</sup> Խոքնտէր համամի՝ Խոքնտէրի (Աղեքսանդր Մակեդոնացիի) բաղնիք:

**AN UNPUBLISHED REPORT OF 1898 ON DARSON (TARSUS)**

(Summary)

MIHRAN MINASIAN (mihran.min@gmail.com)

This unpublished report on Darson, written by the photographer H.O. Mandzigan in 1898, partly compensates for the absence of a memorial book on Darson/Tarsus. It describes the Armenian and other inhabitants of the city, its schools, religious buildings, factories, ruins, social life, etc.

